

կ'ինաց, և Պրանսիայի նաև մեջն ըստրիկ մը ան. գամ արարնք աղառները ժամանակ չունենալով կ'ընեն կըզմի: Այն ատենը Պրանսիայի տերութիւնը այս նաւուն տիրոջը և ուրիշ բաժին ունեցողներուն բռնաբար ինկիլզին հասցուց: Այն ալ բողոքայն իրաւունքը տարով երկան բարակ քննութիւն ըրաւ այն նաւուն ընկրմէն սրտաւհամ զնասուն որքանութիւնը հասկնալու և վճարելու համար: Այս մօտերը գինը որոշուեցաւ 57,003 ֆրանք, (242,262 1/2 դուռուշ): և վճարուեցաւ որ այս ստակա Շառլ (O) Կոստ նաւուն ընկրմէն զնաս բաշտողներուն տըրուի:

Այսօրէն Պոնաբարդէի ցեղէն հիմն կենդանի գտնուող անձինքը մէկիկ մէկիկ ինկիլզեռուա քաշուելու վրայ են: Առաջիկայ Առի Նաբօլէօնը Պոնաբարդէի համ ըստեմ բերդը բանտարկեալի պէս կեցած իբրէն կերպով մը անկէց փախած և ինկիլզեռուա անցած ըլլալը՝ ասկէց առաջ հայաստան ըրագրոյս միջոցաւ ծանուցած էինք: Այնկէց ետքը յետքով Նաբօլէօն իշխանն ալ Օնտուա անցաւ. և այս մօտերս նոյեմբեր ամսոյս մէջ՝ Նաբօլէօն Պոնաբարդէի մէկ ուրիշ եղբորը Ալիսիան Պոնաբարդէին տըրուն ալ իրէր յօդէֆ Պոնաբարդէին Օնտուա անցնելու ձայնը երաւ:

Հիմնական պարագայներուն մէջ որ Պոնան սըղն ու ինկիլզը իրարու հետ աւրուած են, Նաբօլէօն ցեղէն այբսն անձանց Օնտուա ժողովրդը առանց գիտման չի կրնար ըլլալ: Պոնանորդները Նաբօլէօն Պոնաբարդէի իրենց ազգին թագաւոր և կայսր ընդունած ատենին երգում ըրին հաւատարիմ կենալու Նաբօլէօնի և անոր ցեղին իշխանութեան տակը: Այնք այս երգումին զօրութեամբ բը կրնան Վաղղիացոց ազգին վրայ թագաւորելու իրաւունքը զրքնել և կը յուսան որ պէտք ըլլայ նէ ինկիլզէն ալ օգնութիւն կրնան գտնել: Պոնանայի թագաւորութեան մէկ ժառանգն ալ Պոնանայի հին թագաւորներուն ցեղէն Շառլ Յ. թագաւորին տղան Պոնոյի և Շամպոնի դուքսն ալ Աւոգրիայի կայսերը ազգական եղաւ, Ստենայի դքսին քոյրը առնելով, և ինքը Աւոգրիայի իշխանութեան տակը կը բնակի: Պոնանորդները Աւոգրիայի հետ ալ աղէկ չեն Քրաքովայի բանին համար: Առտաի այս թագաւորացուն իշխանները Պոնանորդի հետ մէկ մէկ պատճառաւ աւրուած տերութեանց երկիրները պատանդի պէս են: Պոնանորդի ազգը կրնայ ըլլալ որ Աւոգրիայի հետ պատերազմ բանալու միտք մը ունենայ Քրաքովայի և Ահայ ազատութիւնը պաշտպանելու համար. բայց քանի որ Պոնապօն ցեղին ժառանգը հոն է, որուն իբրեւ խնամակալ եղած էր առջի բերանը հիմակ վան Պոնանորդի թագաւորը, Պոնանորդներուն համար վտանգաւոր կ'ըլլայ այս պատերազմը: Անոր համար երբ որ Պոնանորդի տերութիւնը Քրաքովայի վրայօք յայտարարուի հանեց՝ որ Ալիսիանայի գաղնիքը աւրուելէն ետքը մենք ալ Ալիսի գետին քովի երկիրները ետ առնելու իրաւունքը կ'ունենանք, Աւոգրիայի տերութիւնը համարձակ պատասխան գրեց. թէ որ ըստ Պոնանորդը այս բանս ընելու կտրողութիւն ունենալը վտանգը նէ կ'ընէր. չի կրնար, անոր համար չենք:

Այսպիսով կողմանէ իւրանտացոց այս տարի քաշած նեղութիւնը հայաստան ըրագրոյս կարգացողներուն բաւական ծանօթ է: ինկիլզի կառավարութիւնը ասոնց այս խեղճութեանը գարման մատուցանելու քանի մը միջոցներ գտած ալ է նէ՝ օրագիրները անընդհատ կը պատմեն իւրանտայի մէջ առնօթութեան պատճառաւ եղած խռովութիւններ. և անօթի մեռնող մարդիկ: Հոս բոն ալ վրայ եկաւ. որ այն կողմին մէջ շատ սաստիկ կ'ըլլայ. արդէն ցուրտէն զերեք չի կրնալ պատասխարելով մեռնողներու պատմութիւն կը կարգանք եւրոպացոց օրագիրներուն մէջ, որ կարգացողին սիրտը կը ճըմլել. անօթութիւն և օդոյ խտութիւն մէկ տեղ տեղ միտքանած՝ այն խղճալիները անանկ աստիճանի հաւառեցած են, որ մենք մեր կարգացողները խնայելու համար չեմք ուղեր մի ըստ միայն գրել. համառօտ մը կ'ըսենք. այս երկու գլխաւոր կարօտութիւնէն ինչ գէշութիւն կրնայ ըլլալ տեղի կ'երեւակայես նէ՝ անոնք ըման իւրանտայի մէջ ըլլալէն զատ՝ առնանկ բաներ ալ կ'ըլլան որ չես կրցած միտք բերել:

Այս բաներու համար կառավարութեան ըրաւ ծը թէպէտ ինքնին մեծ բան է, բայց խեղճերուն շատութեանը և վնասիկն համեմատելով իրիտ քիչ բան ըլլալը նոյն իսկ անգղիացիք ալ կը վիպեն. և իւրանտայի խեղճերուն օգնութեան հասնելու համար կառավարութեան ըրած օգնութեանէն և ջանքէն զատ՝ քանի մը մասնաւոր ընկերութիւններ ալ բացուեցան. միայն ազգ ըլլալը մտածելով ոչ կրօնից տարբերութիւնը պատճառ բռնեցին. (որ իւրանտայիք ըստ մեծի մասին հռոմէական ըլլալով ինկիլզի տերութեան կրօնէք տարբեր են). և ոչ

ալ հեռու տեղ ըլլալին նայեցան. սլաւաւ ալ չի բռնեցին որ ինկիլզեռուայի մէջ ալ հոգալու իրենց ազգէն և իրենց կրօնակից խեղճեր ունին. քանի ինկիլզեռուայի Աքոս կամ Աքոսիա գաւառն ալ շատ սղութիւն և ուտելաց կարօտութիւն կայ: Այնց մէկն ալ չի մտածելով, երբ որ այս իւրանտացոց օգնիչ ընկերութիւնները բացվեցան, ցուցակ նին քանի մը օրուան մէջ ստորագրութեամբ լեցվեցաւ. և ժողոված ստակը քանի մը հազար ըրաւ արդէն եղաւ: Առի Նաբօլէօն իշխանն ալ ասոնց ընկերութեանը գրովելով 20 ըրաւ սգեւուն (2,200 դուռուշ) տուաւ:

Այսպիսով սիրոյ համար «նչ խնդրէ վերն» կ'ըսեն. իրենցինքն մտաւորաւ սիրոյ յատկութեանց հաւատակն է: Այն մարդու պարտք է իր հայրենիքը և իր ազգը և իրեն հետ մտաւոր կցորդութիւն ունեցողները սիրել. բայց մարդս ասոնք սիրելով մէկ մեծ բան մը ըրած չըլլար, իր պարտքը կը վճարէ. անանկ պարտք մը որ նոյն իսկ բնութիւնը կ'ըստիպէ մեզ որ վճարեմք: Թէ որ մէկ մարդու մը սիրտ օտար կ'ըլլալով հիւանդացած չըլլայ նէ՝ ի հարկէ իրենցինքնը պիտի սիրէ. և ասիկայ փիլիսոփայութեան փորձաքարին զարնելու ըլլանք նէ՝ կը զըտնեմք որ իրենցինքնը սիրելը զինքը սիրել է. այսինքն՝ սիրոյ պիտի ստորին աստիճանին մօտ է: Սարգաւորութիւնը ինչպէս որ անունէն ալ յայտնի է, անանկ մէկ սեր մը պիտի ըլլայ որ ամէն մարդու պիտի տարածի. թէ իւր ազգէն ըլլայ և թէ օտարէն. թէ իւր կրօնակիցը ըլլայ և թէ այլակրօն:

Բայց այն ալ ըսեմք. մարդասիրութեան այբբենը մեզն արդիւնաւոր ազգասիրութիւնն է. ազգասիրութեանն ալ առաջ հայրենասիրութիւնը պիտի ըլլայ. և անկէց առաջ իւր ընտանիքը սիրելը պիտի ըլլայ: Անչ ըսելու է այն մարդուն որ իւր ընտանիքը անօթի ծարաւ և մերկ կը թողու, եկեղեցոց դուռը շարված ազբաններուն ախով ողորմութիւն կը բաժնէ: Անոր համար ինչ որ պիտի ըսես նէ՝ անկէց զատ բան մի մտածելու ըսելու այն մարդուն համար՝ որ իր ազգին խեղճ ողորմութիւնները կը ձգէ, և ուրիշ ազգի խեղճերուն խնամք կը տանի: Այննկ ոչ սեր կ'ըլլայ և ոչ մարդասիրութիւն, այլ ասանկին արժանաւոր անունը, գոնէ շատերուն համար, քառասորութիւն կ'ըսուի. անանկին գիտաւորութիւնը այն է որ, իրեն անունը ուրիշ ազգաց մէջ աղէկ համբաւով. իր ազգը իրեն համար ինչ կ'ըսէ նէ ըսէ: Այննկ մարդը իրեն ազգը բանի տեղ չի դնէր. որովհետեւ անոր մէջ աղէկ անուն ստանալը բանի տեղ չի դնէր: Այս որովհետեւ մէկ մարդ մը հարկաւ սիրած բանը պիտի յարգէ, և յարգած բանը պիտի սիրէ, այն որ իր ազգը չի յարգէր, իր ազգին մէջ աղէկ անուն ստանալը բանի տեղ չի դնէր նէ՝ ազգատեաց է:

ԳԱՂԱՒԱ: Այնցածները Հայաստան ըրագրոյս թիւերուն մէկուն մէջը ըսինք, որ Պոնանայի Շառլ Յ. թագաւորին տղան Պոնոյի դուքսը՝ որ հիւմա Շամպոնի դուքս կ'ըլլալ, կարգուած ատենը, Փարիզու ազբաններուն բաժնուելու համար Պ. Բաթոնէ Վարքեղին ստակ խրիւմ էր:

Պ. Բաթոնէ այս ստակ ըստ արժանայն կարօտաւորաց բաժնելու ուրիշ ձամբայ չի գտաւ, բայց եթէ այն գուժարը Փարիզու մէջ գտնուող ծխատեղ քահանայներուն և քորք գթութեմ (ոչօր տըրա շառիթէ) ըստեմ մարապետներուն, և ազբանները խնամելու համար հաստատուած ընկերութիւններուն տարով. քանի խորհեցաւ որ ազբանները խնամելը ասոնց սեպհական գործ ըլլալուն համար՝ ազբանները և ողորմութեան արժանի եղող կարօտեալները ձանջող անոնցմէ զատ չի կրնար ըլլալ:

ԱՒՍԳՐԻԱ: Ալիսիանայի խեղճերու հիւանդանոցին բժշկապետը Պ. Ալիքանիք որ Ալիսիանայի համալսարանին մէջն ալ բժշկական գիտութեանց մեծ վարպետ է, մէկ ընկերութիւն մը հաստատեց խեղճութեանէն բժշկութիւնը ետքը յիշեալ հիւանդանոցէն ելող խեղճերուն սպորտաւոր ձարելու համար: Այննկները քանի որ խեղճ են և հիւանդանոցն են՝ ձրի կ'ապրին. բայց իրենց խեղճութեան սրտաւորաւ առաջիկայ արուեստ մը տրված չըլլալով, երբ որ աղէկան և հիւանդանոցէն ելլեն նէ՝ իրենց սպորտաւոր չեն կրնար գտնել. խեղճութեան վնասիկն կը փնտրեն. խեղճ կ'ըլլան: Այննկներուն եղած բարեբարութիւնը կատարեալ ըլլալու համար պէտք էր ասոնց սպորտաւոր ձամբայ ալ ձարել. և ասոր համար յիշեալ բժշկապետը այն ընկերութիւնը հաստատեց: Կառավարութիւնն ալ այս ընկերութեանս գովելով նպատակին հաւանելով հաստատութիւնն տուաւ:

ԻԴԱԼԻԱ: Ալիսիան կողմին մէջ՝ տարի տարիան

վրայ հաշուելով՝ տարին 5,600,000 հէքթօլիդր (20,160,000 ըստամպօրու քիլէ) ցորեն, և 2,750,000 հէքթօլիդր (9,900,000 քիլէ) գարի կ'ընէ. (մէկ հէքթօլիդր 90 քիլօկրամ սեպելով, որ կ'ընէ 72 հօխա. և 20 հօխան ալ մէկ ըստամպօրու քիլէ սեպելով): Գուրս երթալու հնարեղեններուն գինը՝ ծախեղեկեայ վաճառանոցները ասանկ են: Կամրեղէն շինելու համար կարծր ցորեն, որուն մէկ հէքթօլիդրը 78 քիլօկրամ (62 հօխայ 160 արիւմ) կուգայ, կընէ 20 ֆրանք 23 սանդիւմ (86 դուռուշէն քիլ պակաս): Հայ շինելու համար կախող ցորեն, մէկ հէքթօլիդրը նոյնպէս 78 քիլօկրամ սեպելով, 17 ֆրանք 2 սանդիւմ. և գարիին հէքթօլիդրը 12 ֆրանք 64 սանդիւմ: Թէ որ Ալիսիանայի նաւով պիտի երթայ նէ՝ մարս կ'առնալի ամէն հէքթօլիդրին 24 սանդիւմ: և օտար ազգի նաւերով երթալու ըլլայ նէ՝ 48 սանդիւմ:

ՆԱԲՕԼԻ: Ալիսիան կողմին մէջ մեծ խռովութիւն և ապտամբութիւն մը կը պատրաստուէր, որկէց շատ վախ կար: Գողերը և բանի գործի չեղող շախմատ մարդիկ անանկ աղէկ միտքանած էին քանի մը խուճը զննուողներու հետ, որ զննուողական պաշտօնատարներէն ալ այս բանս գիտցող կար: Այստեղ ատմութեան գլխաւոր տեղը պիտի ըլլար Վալէու մօ քաղաքը, և շատ երեւելի և մեծամեծ մարդիկ այս յիմարտական խորհուրդին մէջ մտած էին: Քանի մը անխոհեմ խօսքերով բանը ծակեցաւ. որ խորհրդակիցներուն մէկը բերնէն փախցուցած գտնուեցաւ. և կառավարութիւնը ետեւէն ինտով այս սպորտաւորութեան խորհուրդը ոչնչացուց: Ասանկ բան մը եղած ըլլալը մարդու ակնմը չի հասցնելու համար կառավարութիւնը շատ աշխատեցաւ. բայց չի կրցաւ գաղտնի պահել: Այնտեղ որ Նաբօլէի թագաւորը մօտերս շատ զօրքով Ալիսիան պիտի անցնի:

ՌՈՒՍԻԱ: Ռուսաց վեհապառ կայսեր եղբօրը Ալիսիան մեծ դուքսին աղիկը Սարիան մեծ դըքսու հին նոյեմբերի 19 Երրորդ օրը մեռաւ Ալիսիան քաղաքը: Այս դըքսու հին ծնած էր 1825 ին մարտի 9 ին: Սարիանը Պետրբուրգ պիտի խրիւմէ, և հայրը Ալիսիան մեծ դուքսը հետը պիտի երթայ. բայց մայրը Ալիսիան մեծ դըքսու հին քանի մը օր ալ պիտի մնայ Ալիսիան:

ՔԱՅՐԱՍՏԱՆ: Գլուխ բարեյուսեղէն սեպտեմբեր ամսոց մէջ գրված գրքերէն առնելով Ալուր պահան օրագիրները կ'ըսեն, որ քաղաքը տակաւին ինկիլզի իշխանութեան տակը գտնուած երկիրները արշաւելէն չեն դադարած. և ազբերնին աւելի անասուն յափշտակելու է: Այս յափշտակութիւնս ընողները խուճը խուճը բաժնուած մարդիկ են. և ամէն մէկ խուճը քիլօկրամ մարդոցմէ բաղկացեալ ըլլալուն համար ընելու ու փախելը գիւրբին կ'ըլլայ. ինկիլզի զօրքերուն ձեռքը չեն անցնիր: Յերեկվելն բնաւ նշանին չեղած մէկ տեղ մը գիւշերով յանկարծակի առանց ձայնի կը համարին. և ասկաւին եկած ըլլալին մարդ չիմացած՝ ասոնք իրենց յափշտակելքը կը յափշտակեն ու կը փախնեն: Ասիկայ իրաւ կուլ չէ. բայց հաշտութիւն և հանգաւորութիւն ալ չէ. այն տեղ բնակած ինկիլզներուն ալ հանգաւորութիւն պէտք է որ ամէն մարդ իրեն գործին սրտապիւր ժամանակ ունենայ: Քաղաքատանցները ընդհանրապէս չեն ուղեր որ ինկիլզի կանոնաւոր կրթեալ զօրաց հետը կուտելու և ձակատ առ ձակատ պատերազմելու հարկի մը մէջ իննան. մանաւանդ թէ՝ մէկ կողմէն քաղաքը առանկ ընելն իբրէն՝ ուրիշ կողմէն ալ ասոնց քանի մը ցեղապետները փախաք կը ցուցնեն ինկիլզներուն հետ ունեցած վեճերնին հանգաւորութեամբ և խաղաղութեամբ վճարելու: Քարիւսոց գլուխին կառակալը տեսնելով որ ասոնց հաշտութեան ետեւէն ըլլալը առանց նենգութեան չէ, մտքերնին միայն այն է որ ինկիլզ զօրքերուն աչքը մոխիր վըզեն. անոնց մէկ վստահութիւն մը տան՝ և իրենք անկէց ետքը ուղածնին համարձակ ընեն, ասոնց առաջարկած հաշտութիւն մերժելը իրեն պարտաւորութիւն և մեծ խոհեմութիւն սեպել: Այս ցեղապետներուն միայն մէկ հատը, որուն անունն է Քալիլ, անենգ կը կարծիք. ուստի անոր հետ ինկիլզներուն հաշտուելու գործն ալ բաւական առաջ գացած է: Այս պատերազմը ինկիլզեռուայէն եկող և հոն բնակութիւն հաստատող մարդոցը կործանումն է. կուտակալը կ'ուղէ մէկ մեծ և որոշեց պատերազմ մը ընելով Քաղաքներուն աչքը վախցուտելով, որ մէկ մըն ալ չի հաստատուելին ասանկ յափշտակութիւններ ընելու: Այս պատերազմը ինկիլզեռուա կառավարութեանը գրած է. և միտքը կրածը գլուխ հանելու բաւական ըլլալու չափ զօրք սպրտալրած է. և հիմա այն զօրացը իրեն քովը գալ հանելուն կ'ըլլարօտ:

ԱՄԵՐԻԿԱ : Հիւսիսային Ամերիկայի Միացեալ Նահանգաց կառավարութեան լրագիրը՝ մէքսիքոյի հետ միացեալ նահանգաց մէջ եղած կռուայն ընթացքին վրայ հետեւեալ տեղեկութիւնս կուտայ : Սիւս կռուանէն կողմը գրտնուած Միացեալ Նահանգաց զօրքը 20,000 հոգի կը հասնի : Եւ թաց լու ճէնէնապին հետ Սոնորէի գտնուողները 10,000 հոգի սեպելով կը մնայ տակաւին 10,000 հոգի, որ գետին եզերքը Միացեալ Նահանգաց ձեռքը անցած երկիրները կը պահեն . և այլևայլ տեղաց բանակներուն իրարու հետ հարցախօսութիւն ձամբան բաց կը բռնեն :

Արահամ գնդապետն ալ Աւաշինգթոնէն ձամբայ ելած է, որ երթայ թաց լու ճէնէնապին գտնէ, և մէքսիքոյցուց հետ ունեցած պատերազմը գարեջրեցնելուն վրայք ունամ խօսքը ետ առնել տայ : Այս բանին վրայ ի՞նչ էրք հէրալը բաւած ամերիկայի օրագիրը կ'ըսէ : Թաց լու ճէնէնապին իրիւրեւ պատուէրներուն վրայք հիմա կրնանք իբրև ստոյգ բացատրել պատերազմին քաղաքական նպատակն ու ընթացքը : Պատերազմին կերպը փոխելու վրայ է : Սոնորէի Մէքսիքո երթալու ձամբան թամբիքիցն Մէքսիքո երթալու ձամբան 600 մըն աւելի երկար կը ըլլէ . Վէրաքուզէն ալ Մէքսիքո՝ ձամբան կարճ է : Թամբիքո՝ ալ Վարատո բաւած ծովածոցն մէջն է : Բայց Վէրաքուզին ձամբան աւելի կարճ և աւելի սարսփով է : Բարէրըն ճէնէնապին իշխանութեանը տակը խումբ մը զօրք, որուն հետ շատ մըն ալ կամուտ օգնականներ կան, թամբիքի վրայ կ'երթայ . որ այն տեղը առնելէն ետքը ցամաքի ձամբով գէպ ՚ի Մէքսիքո պիտի երթայ . կ'երեւի որ Վէրաքուզին վրայ պատերազմը մի և նոյն տեսի մէջ ցամաքի կողմէն ալ պիտի ըլլայ, ծովու կողմէն ալ :

Թաց լու ճէնէնապին Սոնորէի խումբ մը պահու պան զօրք իրիւրեւն ետքը՝ զօրաց բազմութիւնը հետ պիտի առնէ, առանց ժամանակ անցնելու Սոնորէի վրայ պիտի ելլէ . և պատերազմական պատերազմութիւններն ալ հոն պիտի ընէ : Եւ որովհետեւ Մէքսիքացիք ետ քաշուած ստեղծելու օգնութիւն պաշար խիտ քիչ բան թողուցեր էին, հարկ կ'ըլլայ ճէնէնապին այն երկիրները մտած ստեղծել իր զօրքը խումբ խումբ ընելու և իրարմէ բաժնել, որ իրենց ուսուցիչ ձարելու կարող ըլլան : Թէ որ զօրքը ամէնն ալ Սոնորէի մնալու ըլլային նէ՛ ամէնն ալ անօթի կը ջարդուէին : Թաց լու ճէնէնապին թուր նամին ետեւէն ինչալով՝ ձամբուն վրայ մըքան մաւնը մաւնը քաղաքներու պատահի նէ՛ անոնք ամէնն ալ պիտի առնէ . և թէ որ Վիսուսիա ճէնէնապին հասած ստեղծը որ միշտ առջեւէն փախչելու վրայ է, պատերազմելու համար իր ձեռքը դնուած զօրքը քիչ գայ նէ, պիտի սպասէ մինչեւ ետ մնացած օգնական զօրքը՝ հասնին : Ենթ համար միշտ թէ՛ բու վերէն և թէ՛ առջեւէն դիտող զօրք ունի, որ Մէքսիքացի զօրքերը իրենց մօտ տեսնելու ըլլան նէ իրեն ինչպիսին :

Սոնորէի Մէքսիքո ձամբան 700 մըն կը ըլլէ . տանք 900 մըն կ'ըսեն : Մէքսիքոյի ընտելութեան վտանգաւոր կիրճերէն և խորունկ տեղերէն կ'անցնի այս ձամբան . և գէպ ՚ի հարաւ երթալով Մէքսիքոյի ծոցն արեւելեան ծովեզերքին զուգահեռական գիծի պէս կուգայ բռնած ձամբանին . ծովուն եզերքէն ալ 250 մղոնի շարի հեռու է, տեղ կայ որ ելլել, տեղ կայ որ սրահա : Բայց Վէրաքուզ աւելի կարճ և դիւրին ձամբայ մը կը բանայ իշխուցիլս հրուանդանէն Սոնորէի երթալու :

Պատերազմական խորհրդաց ստեղծելու և խումբներու հետեւի կը սեպել որ թաց լու ճէնէնապին հըրաման չի սրի որ աղմուտ և ջրոտ տեղերէն անցնելով Մէքսիքո երթայ . որ այն կիրճերէն և նեղ և վտանգաւոր և դժուարին տեղերէն անցնելու հարկ չըլլայ . այլ թէ որ Սոնորէի քաղաքը և անոր մօտերը գտնուած քաղաքները առնելէն ետքն ալ Մէքսիքացուց զօրացը ետեւէն չի կրնայ հասնիլ նէ, հոն կենայ և սպասէ մինչեւ որ թամբիքո քաղաքին առնուիլը և Վէրաքուզին ծովով ցամաքով ձեծվիլը լսէ :

Մէքսիքոյի ներքին դարձուածքներուն վրայ ալ խօսիլ ուղեւոր, Վէրաքուզին բերդը որ կողմին ձեռքն է նէ՛ կառավարութեան տէրը գրեթէ այն կողմն է : Ենթ համար Միացեալ Նահանգաց կառավարութիւնը կը կարծէ որ Վէրաքուզը իրենց ձեռքը անցնելէն ետքը շատ չանցնի, Մէքսիքացիները ղեկերնին կը ձգեն կը հնազանդին . բայց թէ որ այս բերդը չառնուի նէ՛ բոլոր երկիրը ձեռքեր նուն երթայ ալ նէ՛ միայն ստոր սպառնելով որ ստերազմը կը շարունակեն : Բայց մենք կը կարծուք՝ կ'ըսէ վերջիշեւ օրագիրը, որ Սան Ղիովաննի ա՛ Ուլլոս բերդը առնելը՝ պատերազմը վերջացնելուն աւելի կարճ և աւելի փառաւոր ձամբան է . բայց ստոր համար ալ շատկեկ սրտոտութիւն կ'ուզէ :

Պատերազմը հանդարտելէն ետքն ալ նորէն ըլլալու խաղաղութիւններուն առաջը առնելու համար այս բերդը կամ Միացեալ Նահանգաց իշխանութեան տակը մնալու է, կամ բոլորովին փրցունելու գետնի հաւասար ընելու է :

ԱՅՊԵՆՅԻՆ

Մարզուանու և Վնասիայու վիճակին վրայ հետեւեալ տեղեկութիւնս առինք գեկտեմբեր 17 ին գրուած նամակով մը, որ յունիսը 11 ին հասաւ ձեռքերնին : Առաջը գրաբառ գրուած է . բայց մենք հասարակաց դիւրինաց ըլլալու համար աշխարհաբան թարգմանելով հոս կը գրեմք :

« Այս կողմերս բաւական աղէկ է . բայց սրտի շատ ցաւ եղած է անկիպ՝ թէ ինչն համար սրուեալները և վաճառականութիւն բաւական ծաղկեալ չէ հոս . որով այս տեղ բնակող ամէն աղքատ մարդիկ յետին աղքատութեան հասած են . հարուստ և զօրաւոր մարդ մը մնացած չէ, որ այս քաղաքներս ալ (Վնասիա և Մարզուան) բարձրագոյն գիտութիւններու և զանազան լեզուներու ուսումնարաններ ունենալով թէ՛ ձեր Հասարակ օրագրոյն և թէ՛ ուրիշ օրագիրներուն մէջ անցնելու արժանաւորութիւն ունենալ : Թէպէտ բարեգութիւն և մեծազոր ինքնակալին շնորհիւ այս քաղաքները մասնաւոր բարիքներով բաւական ծաղկեալ են . վանքերը վայելչապէս նորոգու են . եկեղեցիները վիճակին Վաշնտոնի Գալիլոս սրբազան Արքեպիսկոպոսին վերակառուութիւնը գեղեցիկ շինուած են . ամէն տեղ հասարակ ընթացմանը դպրատուններ կան . քանի մը տեղեր՝ քերականութեան և ճարտասանութեան և եկեղեցական երաժշտութեան դասատուներ ալ կան . կրօնասիրութիւն և տառուածնաբանութիւն հաստատու են . նոր աղանդաւորներէն մարդ չկայ մեր վիճակը . և այս բանին համար Վստուծոյ միշտ և հանապաղ գոհութիւն մտտեցանելու պարտական եմք :

« Մարմնուոր բարեաց կողմնէ ալ առայժմ այսքան միայն աղէկութիւն կայ, որ աղքատք որք բազան Վաշնտոնի յորդորանքը շատ մարդիկ սրտան ձեռք տնկել . և շատ տեղ անանկ մարդիկ ալ գտնուեցան, որ իրենց ձեռքի խաղողն այգիները աւերցին, ձեռք տնկեցին . և ասոնց այս տարուան մէջ ըրած շահերնին շատերը տեսնելով՝ ձեռք տնկելու համար նոր տեղեր առնողներ ալ եղան . մէկ քանին ալ ամայի տեղեր ատան գնով առին նոյն բանին համար . և հիմա այս տեղացուց շատը ձեռքն արտ ունին . որ շրջապան ալ պատով գոցած են :

« Հաճի գիւղի բնակիչները խելացի գտնուեցան . քանի առանց շատ ծախք մը ընելու այգիներնին քակեցին, միայն պատերը թողուցին . մէջը ձեռք տնկեցին . և ամէնը մէկէն երկու պահապանի յանձնեցին սարեկան վարձքով . և ասով շատ բան շահեցան : Ենթայն Մարզուան և Վնասիա և թագա՛ պարագաւոր ձեռքն արտ չունեցող մարդ հաղու կը գտնուի : Եսով քիչ շատ ստակ շահեցան . և Վստուծով աւելի ալ կը շահին : Շատ յոյս ունինք որ՝ տեղութեան նոր արդարակարգ բարեկարգ սահմանադրութիւնը (թանգիմաթը) այս կողմերս ալ հաստատ կը բռնուի . որով աղքատ հասարակութիւնն ալ շատ նեղութիւններէ կ'ազատին :

« Երկրայ այսպէս ըլլայ նէ՛ այս տեղերու հասարակութեան մէջ ուսումնասիրութեան իղճը աւելի կը վառի և կը բորբոքի . և ասով ալ օրէ օր առաջ կ'երթան » :

Այս ըրերս շատ մեծ ուրախութեան պատճառ եղած է մեզի : Ենթալ վիճակներուն աղքատքն սէր Վաշնտոնի արթուն և խոհեմ ընթացքը այն տեղացուց ըստ բաւականին հանդիստ կեանք վարելուն շատ յոյս կուտայ . որովհետեւ ժողովուրդը յորդորեր է երկրագործութիւն և վաճառականութեան : Եսով ալ այն տեղացիներուն շատերը երկրագործ էին . բայց անանկ երկրագործութիւն մըն էր ըրածնին, որ վաճառականութեան հետ շատ հարցադրութիւն չունէր . երած բերքը իրենց երկիրը և շրջակայ երկիրները միայն կը ծախուէր . հեռուոր տեղեր չէր երթար . հեռուոր տեղերու կըրթեալ ազգաց հետ հարցադրութիւն ընելու միջոց մը չէր ըլլար : Հաճի գիւղի այգիները աղէկ գինի չէին բերեր . և գինին աղէկ ըլլայ ալ նէ գէշ է . բարոյական աղէկութիւններու դէմ բան մըն է աւոր գործածութիւնը . (որովհետեւ ամէն մարդ գինին չափաւոր գործածութեան սահմանին մէջ մնալ չգիտէր) . ուստի շատ մեծ խելացութիւն են ըրած ձեռք տնկելով, որ առուստուր նիւթ մըն է . և խաղող աղէկ չեղած տեղը ձեռքն աղէկ կ'ըլլայ :

— Վերջիշեալ նամակին հետ՝ Վնասիայու և

Մարզուանու և թագա՛ քաղաքներուն և գիւղերուն բնակիչներուն և եկեղեցիներուն և քահանայներուն և դպրատուններուն ցանկին մէկ օրինակը հասաւ ձեռքերնին որ այս տեղ կը գնեմք համառօտելով :

Վնասիա և Մարզուան քաղաքները ունին 10 գիւղ . մէկ վանք աթոռանիստ, Մարզուանու մօտ՝ յանուն շարխափան Սուրբ Վստուածածնի . 11 եկեղեցի . որոց երեքն ՂՎնասիա : Գիւղերու եկեղեցիներուն երկուքն ալ պարզ տուն ըլլալով՝ միայն ազօթարան են, այսինքն՝ Խաստամօնի և Վամօն : Բոլոր վիճակին մէջ կայ 33 քահանայ . որոց 12 ը ՂՎնասիա և 8 ՚ի Մարզուան, և ուրիշները գիւղերը : Եւրոպիա գիւղը քահանայ և եկեղեցի չկայ . ամէնը 5 տուն հայտադի ժողովուրդ կայ . և անոնք ալ իշխուի գիւղը քահանայն կը հովուէ : Իշխուի դպրատուն մըն ալ կայ . և Եւրոպիայէն հեռուաւորութիւնը միայն կէս ժամ ըլլալուն համար կը կարծեմք թէ Սրբազան Վաշնտոնի իւր աղքատք և հոգեւոր բարութք տնօրինած է որ այն հինգ տուն եւրոպացուց սղայքն ալ իշխուի դպրատունը երթան, գոնէ պարզապէս կարգաւ գրել մը սորվին : Ենթայն Վնասիա ալ եկեղեցի և քահանայ և դպրատուն չկայ . և հայագի ժողովուրդ ամէնը 2 տուն կայ հոն . անոնք ալ ինչպէս կ'երեւի, իսլայու գիւղը քահանայն կը հովուէ . որ Վնասիայէն վեց ժամ հեռու է : Բոլոր վիճակին մէջ 10 դպրատուն կայ . ուրոց երեքը Վնասիա, և մէկը Մարզուան : Վանքը տակաւին դպրատուն չունի : Վիճակին բնակիչներն են ամէնը 1997 տուն . որոց 700 տուն ՂՎնասիա, և 530 տուն ՚ի Մարզուան :

Թագա՛ քաղաքը ունի 16 գիւղ . 16 եկեղեցի . որոց 7 հատը քաղաքին մէջ : Բայցմէ գառ երկու վանք ունի . մէկը յանուն Սրբոյն Զովակիմայ և Վնասի, և մէկը՝ յանուն Սրբոյն Զովամիսու Ուկեբեանի, որ քաղաքէն 4 ժամ հեռու է, և 1843 ին գեղեցիկ և սրածառ չէրով նորոգեցաւ : 35 քահանայ կայ . որոց 21 ը քաղաքին եկեղեցիներուն մէջ : Բանի մը իրարու մօտաւոր գիւղեր կան . որոց բընակիչները քիչ ըլլալով՝ ամէնը մէկէն մէկ քահանայ ունին . ինչպէս են Եւրոպիա, Բեկլան Սրբոյ, թախտիպա և Խորուն գիւղերը . որոց ամէնուն մէկէն բնակիչն է 30 տուն : 9 դպրատուն կայ բոլոր վիճակին մէջ . որոց երեքը քաղաքին մէջն է . երկուքը մանչերու և մէկը աղջիկներու : Կղզիացի դպրատունն որ աղքին կը թուութեան շատ հարկաւոր է և ամէն տեղ գտնուիլ պէտք է, թագա՛ թու մէջ գրունը կրնայ ուրիշ տեղերու ալ բարի օրինակ ըլլալ : Վանքերուն մէջ տակաւին դպրատուն հաստատուած չէ : Թագա՛ թու վիճակի բոլոր հայտադի բնակչաց թիւն է 2150 տուն . որոց 65 տունն են Բօլա : Այս Բօլանիքն Մարզուանու և Վնասիայի վիճակին մէջ աւելի շատ կան . քանի 200 տընկեր միայն Պոլիսա կը գտնուին . և ուրիշ տեղերը գրունաւորները մէկ տեղ համրելով կ'ըլլան 274 տուն : Թագա՛ քաղաքին մէջ հայտադի բնակիչներն են 1410 տուն :

ՕՐԱՆՆՕՐԱՆ ԼՈՒՐԵՐ

Բնական պարօն-Թիւն : Գերմանիայի Սօքէլ գետին եղերը Վիննիկէն քաղաքի այգիներուն մէջ շատ խաղողներու կուղեր (սալիքմներ) գրտնրելուցն զարմանալի մեծութեամբ : Մէկ կուղին երկուցորդութիւնը չափեցին և գտան 1 1/8 տուն . և լայնութիւնը 2/3 տուն . ծանրութիւնն էր 8 1/4 լիպրա, և հաստերը մանր ընկուղի մեծութիւն կային :

Բնական պարօն-Թիւն : Ուստատանի Մարդաբը ըսված լեռանը վրայ Օքա գետինը, Նիմիս-Սօլ կօրօտ քաղաքէն 19 վերուց հեռու, մամուլ ըսված կենդանիին մէկ սուղան գտնուեցաւ . որուն երկայնութիւնն էր 2 սանտալի և 2 1/2 բթաչափ և շրջապարը վարի ծայրէն չափելով, 1 տանաչափ : Մամուլ բաւած կենդանին հիմա ող տեսնող չկայ աշխարհքին մէջ . այլ մեռածին մարմնոյն մնացածները կը տեսնուին Սիպիլի մէջ տեղ տեղ : Ոսկորները շատ յարգի են . մանաւանդ առաջինը որ փղե առաջիններէն աղէկ են և շատ կը դիմանան : Եւրոպի կենդանին ոսկորներուն չափին համեմատելով, փղե մեծ եղած պիտի ըլլայ :

ՀԱՏԱՐԱԿԻՉ ԼՐԱԳՐԻՍ
Յովհ. Պր. Տէր Կրկ. Չամբար :
Միջիւր Լաշիճ :
Ի Պրիլի նոր խան .
ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ
Ի ՏԳԱՐԱՆԻ ՅՈՎՀԱՆՆՈՒ ՄԻՒՀԵՆՏԻՍԵԱՆ